

Ս. ԳՐԱԿԱՆ

ՕՏԱՐԱԿԱՆԸ

Կարուն էր, բոց կար օդին մէջ և կրակներ երկրի վրայ: Կեանքի սարսուռը կը նպէր բոլոր իրերուն և սիրտերուն, նոր յոյսերով և երազներով: Բնութեան և մարդոց սղեւորութեան և առտուան ոսկի արեւուն մէջէն՝ Պիղատոսի պալատ կը տարուէր մահուան դատասպարտուած Օտարականը, որովհետեւ ինչպէս ցօղի մէջ ըլլացուած մարդարտը և քաղցը նման կրողին՝ երկինքէն աշխարհ իջած:

Պիղատոս ջղազրգիւտ կը ճեմէր պատաշաճին վրայ, սպասուածին մէջ անտխորժ ժամադրութեան՝ որուն պատճառաւ ստիպուեալ էր սովորականէն աւելի կանուխ արթննալ: Գիտէր թէ ճրտաները կ'առէին զինք իրեն: Ներկայացուցիչը օտար իշխանութեան: Իր Հրէաստան զարէն ի վեր միշտ պայքարի մէջ կըստ էր երկրի աւազանիին և կրօնական դատուն հետ: Դժգոհութեան նյութ գագաղմները աւելի կը սրուէին մահուանը: Պատեքի տօներուն, երբ Հոնաները ինքզինքնին քիչ մը աւելի ազատ զգալ կ'ուզէին, իրենց ազատութեան սօնի հանդիսաւորումի ընթացքին: Փոխարքան սովորաբար Կեսարիա կը մնար, մեծ առիթներուն միայն Յրուսաղէմ կուգար, մօտէն հսկելու քաղաքի իրադարձութիւններուն: Իր սպարանքը մօտ էր Տաճարին և մաս կը կազմէր Անտոնեան մեծ ամրոցին, ուր կը մնար Հոռոմէական լէզէտներ:

Խուլ աղմուկ մը լեցուց յանկարծ պալատի Հրապարակը: Պիղատոս պատաշաճէն վեր նայեցաւ և տեսաւ որ ընդարձակ գաւթիթը կը ծփար հսկայ քաղմութեամբ, որոնք իրեն կը բերէին ձեռքերը փտին կապուած մէկը: Կռահեց նոր դատասպարտեալը, որուն մասին նախորդ իրիկուներէն զիտըրարդէն, և որ այժմ վազելէ յոգնած եղնիկի նման կը կենար իր շուրջը բոլորուած վտճապակին մէջէն:

Երբ փողբըր հնչեցին, երկու սեւամորթ

սպասուորներ բացին ամրոցին դուռը դարպասները: Պահապան զինուորները զլաստացան և ձեռքերին իրենց կուրծքին դրած սպասեցին, որովհետեւ Պիղատոսը դատարանի սրահը կ'իջնէր: Փոխարքան իր հետեւորդներով իջաւ և կեցաւ Հրապարակին նայող դուռը սինեւորու միջեւ, երեսը քաղմութեան, որ կը զլիաւարուէր Քահանայարկուն և Սինէզրիոնի անդամներէն: Բոլորը սառն ու անտարբեր իրեն կը նայէին, սառանց զինք զղլուենալու:

Պիղատոս հազած էր մինչեւ ծանկերը իջնող զինուորական տարազ: Բաց էր գլուխը, ունէր կարծ և մոխրագոյն մազեր, ինչպէս նաեւ անիլուած դէմք՝ որոնք կը գատարուէին զինք բոլորէն: Իր սուր և խոտոն նայուածքին մէջ սիրապետողի քամահրանքը կար: Երբ նշմարեց Քահանայարկուն և Սինէզրիոնի ծանօթ անդամները, բռնագրասիկ ժպտով զղլուենց և ներս Հրապարակի, Քահանայարկուն ու իրենները նոյն կեղծ ժպտով պատասխանեցին թէ սրբազան տօնին առիթով չէին կրնար ներս գալ: Պիղատոս Հրամայեց որ դուրս բերուի դատարանի իր աթոռը: Զինուորներ փոխադրեցին զահուսքը և փոխարքան քաղմեցաւ, երեսը Հոնացոց ամբոխին:

Ինչ մեղադրանք ունիք այս մարդուն դէմ, որ բերեք էք ինձի, Հարցուց կառավարիչը, ներքին դժգոհութենէն ուռած ձայնով մը:

— Եթէ յանցաւոր չըլլաք հոս չէինք բերել, ըստ Քահանայարկունը զոտոզարար: Պիղատոս զգաց արտաստութեան խէթը:

— Եթէ այդպէս է, տարէք և պատժեցէք զկէն Համաձայն ձեր օրէնքներուն:

— Նորին Բարձրութիւնը լաւ գիտէ թէ մենք մահապատիժ տալու իրաւունք չունինք, բլին բոլորը միապարհաւ:

Պիղատոս իր ջով կանչեց դատասպարտ-

եալը և կեցուց զԱյն ամբաստանողներուն դիմաց :

Օտարականը Հակոտակ Իր կրած խոստանդաններուն կը կենար խաղաղ և գերերկրային : Պատուած էին զգեանները և արեան բիծեր կային ղէմքին . անբացատրելի լոյս մը կը ծփար սակայն Իր աչքերուն խորը , մեծ երազի մը ոստայնէն Հոն ինկած : Ան շնայեցա իսկ Պիղատոսին , երբ այս վերջինը կը Հարցնէր Քահանայապետին թէ ի՞նչ յանցանքով իրեն կը բերուէր մեղադրեալը :

— Մտրեցուցիչ մըն է , կ'արգիլէ որ տուրք վճարուի Կայսեր և կը յայտարարէ ինքզինքը թագաւոր Հրէից , ըսաւ Քահանայապետը : Շուրջինները զլլտու շարժումներով կը հաստատէին կրօնապետին ըսածները :

Պիղատոսը սառն նայեցաւ բոլորին , յետոյ քմծիծաղով զարձաւ Օտարականին և Հարցուց .

- Գուն հրէից թագաւոր՞ն ես :
- Իբրեւ այդ ծնած եմ , ըսաւ Օտարականը , սակայն Իմ թագաւորութիւնս այս աշխարհէն չէ , թէեւ աշխարհը Իմ թագաւորութեանս մէջ է :

Պիղատոս ուշադրութեամբ նայեցաւ օտարորինակ այդ մարդուն և լեցուեցաւ անբացատրելի զգացումէ մը : Ծիշչ այդ պտուէն իրեն բերին իր կնոջ , Գլոտիայի գիրը , ուր կ'ըսուէր . «Գործ մի ունենար այդ մարդուն Հետ , Անիկա արդար մըն է , իմ տեսած երազներս Իր մտտին աւելի քան խոտիկէն» : Պիղատոսը մէկ կողմ դրաւ գրութիւնը և իր քմծիծաղը փոխուեցաւ անորոշութեան : Ի՞նչ խորհրդաւոր աշխարհ է արեւելքը , մտածեց , և նորէն նայեցաւ Օտարականին , որ կը կենար խաղաղ և անայլայլ , ճերմակ Իր պատմուճանին մէջ , լոյսի խոր սակուած ալիքի մը նման :

— Գուն ի՞նչ ըրած ես ասոնց , որ այսօր քան հակառակ են Քեզի , Հարցուց կատապալրիւր :

— Եւմարտութիւն քարոզած եմ միայն : Պիղատոս զարձաւ Օտարականին և մնաց լուռ , կարծես քան մը դպաւ իր մտքին ու սահեցաւ մութին մէջ :

— Ի՞նչ է Եւմարտութիւնը : Օտարականը Պիղատոսին նայեցաւ , ինչ-

պէս պիտի նայէր բծիւր մահուան քունէն իր աչքերը բացող Հիւանդին : Դատաւորը զգաց նայուածքին սրութիւնը , բայց մնաց անտարբեր : Դատարանի պատերէն կախուած սուրբն ու սաղաւարտները իրենց մութ շողքը կ'արձակէին , իբրեւ կայծղըրտուքը Հոռմի ուժին և կանչը յափշտակչի արծիւին :

— Հոգիով արդարներն ու անոր ներքին ձգտումն ունեցողները միայն կրնան հասկընալ Եւմարտութիւնը , ըսաւ Օտարականը : Երանի՛ր անոնց որոնց Հողին գիտէ ըլլալ դաշտը պատերազմի , զիտակալու համար մեր ստորին կիրքերն ու բնազդները , որոնց պատճառաւ Աստուծոյ բարի արեւին տակ կ'ածի ամէն օր շարիքներու անըմբռնելի անտաւը : Ծառին օտրեւը չի շոքնար , առանց ծառին ամբողջական զփտակցութեանը : Ամէն բարազործ աստուէր կամ նուազ չափով իր Հետ ունի ընկերութեան լուռ հաւանութիւնը : Այս է պատճառը որ յաճախ դատապարտեալը կը կրէ մեղքը զինք զատապարտողներուն : Ես եմ Եւմարտութիւն և կեննք և ճամբան՝ Եւմարտութեան զացող Հողիններուն :

— Այս տեսլանարը կարծես մեր աշխարհէն չէ , խորհեցաւ Պիղատոսը : Յետոյ ոտքի ելաւ , զարձաւ բազմութեան , և Օտարականը ցոյց տալով , ըսաւ .

— Ես որեւէ յանցանք չեմ գտներ այս մարդուն վրայ :

Ի պատասխան փոխաբայի այս խօսքերուն , անասնական պտուղ մը Հազարաւոր բերաններէ , թողացուց օդը .

— Մահ անօրէնին , մահ հայոցիչին :

Պիղատոս զգաց թէ անկարելի էր ամոքել կատաղի ամբոխը և փրկել Օտարականը : Վերջին ճիղով մը զիտեց բոլորին , ըսելով .

— Սովորութիւն է որ Պասեղի Տօնին ազատութիւն շնորհուի յանցաւորներէն մէկուն . կ'ուզէ՞ք որ պատժել վերջ՝ արձակեմ ձեր թագաւորը :

— Արձակէ մեզի Բարաբբան , թող խալուի շարպարծը , ազադակեցին բոլորը միաբերան :

— Ոճրադործ մըն է սակայն Բարաբբան , ըսաւ Պիղատոսը զայրացած :

— Մինք Բարբաբան կ'ուզենք, թող մենին անօրէնը :

Օտարականը կը նայէր բոլորին, խաղաղ կ'անշխարհային, կարծես թէ ինք եղած չըլլար դատապարտեալ :

— Բայց կ'նչ ընծա՞նք ձեր թաղաւորը, ըսաւ Պիղատոս սկիպտիկ թմբիւնաղով :

— Թող խաչուի, ըսին բոլորը միաբան :

— Ասական ոչ մէկ շարիք գործած է Ան, կրկնեց դարձեալ փոխարքան, համոզուած ըլլալով թէ Օտարականը զոհն էր փառսեպիներուն և դպիրներուն ստեղծութեան :

— Ով որ ինքզինք թաղաւոր կ'անուանէ, ըսաւ Քահանայապետը, դէժ է կայսեր :

Պիղատոս զգաց սպառնալիք և նայեցաւ Օտարականին, ապա ամբողջն և մնաց պահ մը անխօս և անվճռակ : Յետոյ ըսաւ, կարծես ինքզինքն հետ խօսելով .

— Ես անպարտ կ'ուզեմ մնալ անմեղ այս սօրիւնէն : Իր հողեկիճակը աւելի արտասայտիչ ընելու համար, կոնք մը և շնիթ մը ուղեց և բոլորին առջև լուաց իր ձեռքերը : Ապա զստնալով իր գոլը կեցող զինուորական հարիւրապետին, ըսաւ .

— Արձակէ Բարբաբան և թող խաչուի Օտարականը, և առանց քի շուրջը նայելու ներս գնաց :

Ձիտուարները ներքին դաւելիք տարին դատապարտեալը, հազցուցին իրեն արքայական ծիրանին, զլիսուն զեանդեցին փուշէ պոսկը, ձեռքին տուին կղէզ մը իրբու մական : Վիզէն կախեցին մասապարտի տախտակը, որան վրայ Պիղատոս գրել տուած էր Վթապաւոր Հրէից, ուներուն զեանդեցին խաչը և ծաղրելէ ու ձաղկելէ յետոյ, ուրիշ հրկու աւազակներու հետ առաջնորդեցին խաչելութեան վայրը :

Ապրիլի գեղեցիկ միջօրէ մըն էր, արեւու սպին կը փառէր Երուսաղէմի չորս բլուրներուն վրայ, երկրքերէն կը բարձրանային մուխի կտորոտ թելիք և կը բացմանն օդին մէջ, ծաղիկներու քնքուշ կոկոններու նման :

Հարիւրապետը ձիուն վրայ՝ կ'առաջնորդէր խաչուողներու թափօրը, իր շուրջը ունենալով զինուած լէգէոնականներ : Պատմութեամբ ամբողջ բաղկացած քահանաներէ,

զպիրներէ, միզուակիցներէ և հետաքրքիրներէ, հեղեղի մը պէս իր ծոցը առած Օտարականը կը հոսէր Երուսաղէմի փողոցներէն՝ դէպի խաչելութեան վայրը :

Պայտարէրն ու թշնամի այդ ամբողջին հետ կը բալէր Օտարականը, ծաղիկի մը նման ինկած պղտոր ջուրերու հոսանքին : Խորունկ իր աչքերը, անուշամտ վիշտն, կը նայէին բոլորին, մայրամուտին գացող արեւին պէս : Փոշիէն ու արիւնէն թաղեած իր մազերուն վրայ, փուշէ պոսկի իրական թաղի մը նման կը հանգչէր, իսկ ուսերուն տրուած ծանր խաչափայտը արօք մը ըլլար կարծես, արքայութեան բացուող դաշտերուն համար : Անոր մալած մարմինին շուրջ կը ծածանէր ծիրանի պատմուճանը, մորթուած հրեշտակի մը արեան զոյնով :

Քանի մը դժգոլուած կիներ և վարձակուտին սիրելի աշակերտը, Յովհաննէս, ամբողջին նսեւէն կը հետեւէին թափօրին, վշտահար ու ընկճուած : Յովհաննէս կը նայէր խաչի ճամբուն՝ որ կը բացուէր արեւուն տակ, անշաքժ գետի մը նման, որուն մէջ իրարու կուգային խառնուիլ արուսթիւնը Օտարականին՝ և մեղքը մարդուն : Աստուած պէտք էր քալէր մարդուն հետ, քրտնէր ոչ արիւնէր և իր արեան հեղումով սրբէր ոճիրը մարդերուն, բուսցնելու նոյն ստեն արգարութեան ցորենը հողիներուն խորը, կը մտածէր Յովհաննէս : Այլխարհի մեղքին բեռը արդարը միայն կրնար կրել, տանելու համար մարդը երկնայնացումի և աստուածտեսութեան : Իրեն կը թուէր թէ մահը պերպոյցն միջոցն էր հողիի յողթանակին և վերադարձը առաջին և վերջին ձեւին : Պայի ճամբայէն մարդը նիւթազերծման կիւրծար քառութեան երգով : Օտարականը իր տառապանքով կը սրբացնէր ցաւը, առանց որուն ոչինչ կրնար հասուննալ և կատարելութեան հասնիլ :

Վարձակուտը սպասած սարսափելի դէպքերէն, խառնադուռներէն և հողեկան տառապանքէն, չէր այլեւս այն քաղցանդուզն երիտասարդը, որ քանի մը օրեր ստաջ խաղանով մաքրեր էր Տաճարը շահամոլ աւազակներէն : Պաշտօնային ներքեւ կէսը կը շարունակէր վերելքը, նախատինջներու և թուրքերու տարափին տակ : Հազիւ մօտեցած խաչելութեան վայրին, Օտարականը

ուժասպառ ինկար, և մնաց անշարժ և անզուգ ու պայծառ էր սակայն դէմքը, շրթները միայն կը դողդողային բերնէն ելլող թիթիւններէն: Հովը կը շարժէր Անոր սովի ժողովը, մարելու ժողովը մը նման: Ամբողջ որ կը խռովէր իր շուրջը, կը մնար անաղաղ, ոչ ոք կ'ուզէր դիմել իր վիճակին: Սուտ է՝ կը դռնէին ամէն կողմէ: «Պէտք է կրէ խաչը մինչեւ Գողգոթայ», կը մտըրտային փարիսեցիներն ու դպիրները: Ընդդէմ այդ պահուն սքողուած կին մը ժողովուրդ Օտարականին, հանցեց ծոցէն վարդաշուրով լեցուն շիշ մը և սրկեց երեսին, յետոյ թաշկինակով սրբեց Անոր արիւնջուտայ և ջրոնած դէմքը: Օտարականը բացառ թարթիչները, որոնք մտնէին բուռնող պաղաւտանքները ըլլային կարծես:

Հարիւրապետը որ ժամ առաջ վերջացնել կ'ուզէր տարապարհակ այս դործը, փնտռեց մէկը, որ կարենար վերցնել Օտարականին խաչը: Նոյն պահուն դաշտէն կը դառնար Կիւրենացի Սիմոնը: Հարիւրապետը զայն նշմարելով իր ժողովուրդէն և ըստ:

— Վերցուր այս խաչը և հետեւէ մեզի: Կիւրենացին հնազանդեցաւ անխօս: Թափօրը չարունակեց իր երթը, կէսօրուան արեւին տակ:

Օտարականը ազատուած խաչի բռնէն, դողդողուն թաշկինակով շարունակեց ճամբան: Գանի մը կ'ինքր, որոնք սկիզբը հետու կեցեր էին դատապարտեալէն, ժողովուրդն իրեն լալազին, առանց վախ ունենալու ճահանաներէն և Տաճարի հանգիստակներէն: Օտարականը զարձաւ սղացող կիններուն և ըստ:

— Երուսաղէմի աղջիկներ, մի լաք իմ վրաս, այլ լաքէք ձեր և ձեր զաւակներուն վրայ, վաճակի ժողովն օրերը երբ երանի պիտի արուի ամուսններուն: Եթէ դալար փայտին չխնայուեցաւ, չորին պիտի չխնայուի երբեք:

Հասած էին արդէն բլուրին զազաթը որ կառապի մը ձեւ ունէր: Զինուորները բահերն ու բրիչները առած՝ փորեցին դետինը, խաչերը տնկելու համար: Հարիւրապետի հրամանին վրայ մերկացուցին Օտարականը և տարածեցին խաչին վրայ: Երբ բարձրացաւ մուգը Անոր ալ ձեռքը փայտին դաճելու: Յովհաննէս որ հետուէն կը դիտէր, փակեց իր աչքերը և իրեն այնպէս

թուեցաւ թէ կեցած էր ժամանակին սլաքը: Երբ բացաւ աչքերը, տեսաւ Վարդապետը լարուած ցնցումներով կարտած խաչէն: Վերջերք դամբուն ներքեւ կարմրած, մը մեծնային տակաւ և արեան կաթիլներ կը ծորէին փայտի կողերէն վար:

Կեցած էին խաչին ջովն ու հետուն ուսած փորեցով փարիսեցիները և օրէնքները ճահահարօղէն ծամծմող դպիրները, ինչպէս նաեւ կեղեքումներէ ճարպոտած մեծատունները: Անոնց շուրջ կը հոծնար խառնակոյտ ամէն դատապարզէ մարդուց: Բոլորը բերկրանքով կը վայելէին զարհուրելի յաղթանակը իրենց արարքին:

Երբ Օտարականին գլխու վերեւ զետեղուեցաւ «Թաղաւոր Հրէից» դրոսած տոխտակը, դր Պիղատոս ճահահարօղէն գրել տուած էր, հակառակ Գահառայապետի և ուրիշներու բողբոջին, աստուածային ողբերգութիւնը վերածելով մարդկային կատակերգութեան, բոլորը սկսան հեկոտեղով լսել, «Ո՛ն ուրեմն, արքայդ հրէից, փրկէ ինքզինքը, իջի՛ր խաչէն և ազատագրէ ինքայնէն»:

Հակառակ այս խօսքերուն, Օտարականի հողիին խորէն, իրեն յաղթանակի երգ մը իր շարդուած մարմնին վրայ, ըսուեցան յանկարծ այս խօսքերը:

— Հայր, ներէ՛ տառնց, արովհետեւ չեն գիտեր թէ ի՞նչ կ'ընեն:

Իրմէ հետու էին այժմ իր երջանիկ տարիներու ընկերները, սրբելի աշակերտները, և թիւով այնքան ջիշ յարեկամները: Միակ էակը որուն վրայ մեծ վատահալութիւն ունէր, իր երկնաւոր Հայրն էր, որմէ որբ մնաց այն օրէն ի վեր՝ երբ ուշխարհ եկաւ բաժնելու մարդեղու եղբայրութիւնը: Եւ այժմ ստառապանքի զէնթիթին կեցած ցաւի մարդը, իր շորը կը դիմէր աղերսագին:

« Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ թողուցիր դիս »

Օտարականին այնպէս կը թուէր թէ ինք խաչին դամուած էր, այլ հակայ ծառի մը՝ երկրի և երկնքի միջեւ բարձրացած: Թէ այդ ծառը ինքն էր տնկած այս երկրի վրայ, որպէստի աշխարհը օր մը անոր հովանիին ներքեւ զանէր իր երջանկութիւնը:

Յետոյ իր ժողովուրդը պահապան հրեշտակը, տիրամած բայց ժպտուն, գեղեցիկ

երազ մը ինչպէս, որ կ'ըսէր Իրենն. «Քիչ մը եւս և ամէն բան իր վարձանին կը հասնի, վերսկսելու համար նորը»: Օտարականը բացաւ Իր աչքերը. հեծկուռքնի ընդի դիւրեցող կը բացուէին Իր շուրջը: Տեսաւ մայրը, Մաղդաղինացին և սիրելի աշակերտը, որոնք կ'արտասուէին:

Մայրը դամուած խաչի տաքին, անթարթ կը նայէր վայրկեանէ վայրկեան մո՞տի մը նման մաշող Իր դաւկին: Իրմէ ներս խապող մուկ վիշտին վրայ ղեռ կը ծփար անցնող տեսիլներու բոցը: Մայրն էր ան մեծ խոստումին, որ տարիներով ապրեցաւ իր ներքը, հակառակ անապատի հովերուն և կեանքի կրակներուն, ստեղծելով դեղեցիկ կրկնեւելուցի շին օրերէն իր մէջ անազարտ մնացած երազին:

Իր քովիկը կեցած էր Մաղդաղինէն, ուսերուն փռած իր դեղձան վարսերուն բոցը: Ետին ձգած էր ամէն բան և երկնքին դարձած այն օրէն ի վեր, երբ իր սիրտը մեծ փորձին ու դարձին մէջ պարպուեցաւ աշխարհի ստաշխէն: Անիկա կ'ողբար նիւթացած իր երազը, որ տակաւին երէկ գինջ կանչեց մեծ ու անվերջանալի օրուան՝ ու տակաւին կէսօր չեղած մեկնեցաւ:

Օտարականը դարձաւ սիրելի աշակերտին, որ Իրեն կը նայէր արտասուազին, և անոր յանձնեց աշխարհի վրայ ձգած ամենէն արտառուչ աւանդը, Իր մայրը:

Նորէն գոցուեցան աչքերը: Ամէն կողմ մուկ էր, Իրեն այնպէս կը թուէր թէ շեռուն՝ պարտէյի մը սրտին, բացուած

կարծիր լճի մը մէջ կ'ընկղմէր արեւը, իսկ ճերմակ ուղտ մը դէպի մթնոլորտը կը վազէր:

Տակաւ կը մեղմանային Օտարականին հոնդիւնները: Վերջին ուժերը հաւաքած, մեծ ճիգով մը մրմնջեցին Իր շրթները.

— Հայր, ահա քու ձեռքդ կ'աւանդեմ հոգիս:

Անհուն ժպիտ մը գծագրուեցաւ շրթներուն՝ լեռներուն վրայ մոռցուած վերջուլոյսի շղարշին պէս:

Յանկարծ խաղաղ կապոյտին վրայ ինչպէս սեւ պատմուճանը մուծին, աստղերը կ'արիւնէին, երկիրը կը զողար, աշխարհի վերջն ըլլալը կարծես: Խորունկ հեծկուռք մը, ալիք ալիք խաչի բարձունքէն կը տարածուէր ամենուրեք, լեռները կը շարժէին, ջուրերը կանգ կ'առնէին իրենց ընթացքին մէջ, ծառերը կը խամրէին, քարերը կը ճեղգուէին իրենց սրտէն, մահն ու սարսափը համաճուլուած կը հպէին կարծես բոլոր հոգիներուն:

Հաւաքուած բազմութիւնը խուճապահար դէպի քաղաք կը փախչէր, իսկ զինուորներուն ձիերը մուկ սարսափէ մը թռնուած կը վրնջէին: Յետոյ ահաւոր ձայն մը երկնքի սրտէն՝ դողացուց բոլոր սիրտերը և պատուեց Տաճարին վարազոյրը:

Հոռովէացի Հարիւրապետը տժգունած չորս կողմ կը նայէր: Հեռաւոր լեռներուն վրայ արիւնտա լոյսեր կը քալէին, իսկ խաչի տաքին՝ օրը կը վերջանար կարմիր մղձաւանջով: